

## ԱՌԱՋԻՆ ՕԴՆՈՒԹԻՒՆ ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՐԿԱԾԵԱԼՆԵՐՈՒՆ

Ֆրանս. Առողջ. Նախարարութիւնը, նկատի ունենալով ելեկտրական հոսանքին պատճառած յանախակի արկածները, թէ գործարաններու եւ թէ տուններու մէջ, զանոնք կանխելու եւ արկածի պարագային զոհերուն տրուելիք առաջին խնամքներուն մասին ամէն տեղ փակցնել տուած է ազդ մը, որուն կարեւոր մասերը ստորեւ կ'ամփոփենք:

ԽՄԲ.

**ԵԼԵԿՏՐԱԳՈւած հաղորդիչներու ամէն տեսակ հպում վտանգաւոր է:**

Նոյն իսկ ոչ շատ ուժով հոսանքները, ինչպէս տնային լուսաւորութեան համար գործածուած հոսանքը, մասնաւոր պայմաններու մէջ, կրնայ մահացու արկած մը պատճառել:

Այս պայմանները՝ որքան ալ մասնաւոր՝ ըլլան, բացառիկ չեն: Անոնք իրականանալու համար՝ գաւական է, որ ելեկտրական հոսանքը՝ մարդուն մարմինէն անցած ժամանակ՝ մարմնին կանոնաւոր դիմադրութիւնը զգալի կերպով պակսի, և միայնգամայն՝ մարմնին ընդմէջէն դէպի երկիր խոտորեցում մը տեղի ունենայ:

Այսպէս, երբ ելեկտրական թել մը կամ գործիք մը կը բռնէք թաց ձեռքերով, կամ երբ քրտնած էք, կամ խոնաւ հողի վրայ կանգնած էք, կամ միեւնոյն ատեն երկրին հետ հաղորդակցութիւն ունեցող մետաղէ կազմածներու, ջուրի, կազի և շոգիի խողովակներու հետ շփման մէջ էք, այս բոլորն ալ ելեկտրահարութեան ծանր վտանգին կ'ենթարկեն:

Ասիկա մի՛ մոռնաք, մասնաւորապէս ձեռքի լամբաներ և գործիքներ, ինչպէս նաև ելեկտրական շարժուն կազմածներ շօշափած

---

վեր, մինչեւ փորը, կուրծքը, ուսուկը (Պատկ. դ): Յետոյ կը տանիք ձեր կողերուն, եւ հոն՝ կը ձգէք մարմինը: Անմիջապէս աջ ձեռքը տարէք ետեւ, եւ, դուրսի երեսովը, շփեցէք կոնակը, յետսամասը (Պատկ. ե, զ): Երբ ձգէք ձախ սրունքը, շփեցէք իրանին առջեւի մասը, առաջուան նման՝ երկու ձեռքով, սակայն, այս անգամ, ընդհակառակն՝ ձախ ձեռքին կոնակն է որ պիտի շփէ: Շունչ առնել սրունքը եւ իրանը շփելու պահուն, շունչ պարզել շփելու ատեն կոնակը եւ բարձրացնելու պահուն ծունկը: Ութ անգամ բարձրացնել իւրաքանչիւր ծունկ:

ՄԻՒԼԼՐ

ժամանակնիդ միշտ նախազգուշական միջոցներ ձեռք առէք, կատարելապէս մեկուսացնելով ինքզինքնիդ երկրէն:

Ելեկտրական զետեղումները յաճախակի կերպով քննիլ և ստուգել պէտք է: Ասիկա արկածներէ զերծ մնալու ամէնէն վատահ միջոցն է:

Ամենաշուտ կերպով պէտք է արկածեալը հոսանքին ազդեցութենէն փրկել, վարի հրահանգներուն համաձայն շարժելով կէտ առ կէտ, որպէսզի ձեր անձն ար վտանգի չենթարկէք:

ՄԻՏ ԴԻՐ. — 1) Խոնաւութիւնը մասնաւորապէս վտանգաւոր կը դարձնէ օգնութիւնը: 2) Ամէն պարագայի մէջ բժիշկ մը կանչեցէք:

Արկածեալէն անմիջապէս հեռացուցէք հաղորդիչը, նախազգուշական միջոցներ առնելով, որպէս զի ելեկտրականացած հաղորդիչին հետ ուղղակի և կամ ուրիշ մետաղի մը միջոցաւ հաղորդակցութեան մէջ չգտնուիք: Չոր և լաթով փաթթուած ձեռքերով միայն դպէք ելեկտրահարին: Երբ կարելի է քառչուէ ձեռնոցներ դրէք:

Զանացէք կտրել հոսանքը, բայց, եթէ արկածեալը օդին մէջ կախուած է, նախապէս անոր իյնալը նկատի ունենալով՝ դետինը տարածեցէք անկողին, խոտ, եւսյլն:

Որքան ժամանակ որ հոսանքը դադրեցուցուած չէ, հետեւեալ հրահանգներու գործադրութենէն ե'տք միայն դիմեցէք օգնութեան:

Թելերու մեկուսացումը. — Արկածեալին առանց դպչելու՝ հեռացուցէք թելը, փայտէ կոթեր ունեցող կարթերով: Այս ճանկերը կամ կարթերը խոնաւ ըլլալու չեն: (1)

Երբ թելը հողին վրայ ինկած է և արկածեալին կը դպի, պէտք որ ոտքերուն ծայրերը ապակիէ կամ թէ յախճապակիէ յաւելուածներ ունեցող փայտէ ջրդեղուած աթոռակի մը վրայ կենաք: (2)

Արկածեալին ազատումն ու տեղափոխութիւնը. — Եթէ աւելի դիւրին է արկածեալը տեղափոխել քան թէ թելերը հեռացնել, այնպէս ըրէք, միշտ հետեւելով վերի զգուշական միջոցներուն:

Այս բոլոր գործողութեանց ժամանակ՝ զգուշացէք որ թելը արկածեալին կամ ուրիշ մէկու մը երեսին կամ մարմնին մէկ ուրիշ մերկ մասին չբպի:

Արկածեալին՝ հոսանքի ազդեցութենէն ազատելէն ետք՝ պէտք է կատարել արհեստական Շնչառութիւն, զոր կատարելու ձեւը պիտի բացատրենք յաջորդով:

Թրգմ. Կ. Յ. ԲԱՍՄԱՂԵԱՆ

(1) Երէ այս նանկերը չունիք, կրնաք մեկուսացուցիչ կոք ունեցող գաւազան կամ ուրիշ գործիք մը գործածել, բաց ի հովանոցէ: Անոնք պէտք չէ որ խոնաւ ըլլան:

(2) Այս արոռակին բացակայութեան՝ կրնաք չոր փայտէ արոռի մը վրայ կենալ: